

936

ՄԱՐԳԱՐԵ ՃՈԶԵՖ ՍՄԻԹՅ

ԿԸ ՊԱՏՄՒ

ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԻՒՆԸ

Մարգարէին յայտնութիւններուն եւ
Յիսուս Քրիստոսի Վերջին Օրերու Սրբոց
Եկեղեցյ վերելքին եւ յառաջդիմութեան
մասին համառոտ պատմութիւն մը:

Հեղինակ՝

ՄԱՐԳԱՐԵ ՃՈԶԵՖ ՍՄԻԹՅ

Դրեց 1838-ին

46276

ՄԱՐԳԱՐԵ ՃՈԶԵՖ ՍՄԻԹՅ

ԿԸ ՊԱՏՄՒ

ԻՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ



Ճոզեֆ Սմիթյ



Նալբար Սմիթյ

ՄԱՐԳԱՐԵՆ ՑԱՅՑՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԵՒ ՑԱՄՈՒՆ ՔՐԴԱԾՈՒ ՎԵՐՁԲՆ
ՕՐԵՐՈՒ ՄՐԲՈՑ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՎԵՐԵԼՔԻՆ ԵՒ ՑՈՎԱԶԴԻՄՈՒԹԵԱՆ
ՄԱՍԻՆ ՀԱՄԱՐՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԸ

ՀԵՂԻՆԱԿ՝

ՄԱՐԳԱՐԵ ՃՈԶԵՖ ՍՄԻԹՅ

Գրեց 1838-ին

46276

ՄԱՐԴԱՐԵ ՃՈԶԵՔ ՍՄԻԹՀ

ԿԸ ՊԱՏՄԵ ԻՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԵՐ

ՔԱՂՈՒԱԾ ՃՈԶԵՔ ՍՄԻԹՀ ՊԱՏՄՈՒԹԵՆԵՆ

Հրատարակուած

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՁԻՆ ՕՐԵՐՈՒ ՄՐԲՈՅ ԵԿԵՂԵՑԻՆՅ

ՊԱՇԵՍԻՆ-ՍՈՒՐԻՈՅ ԿԵԴՐՈՆԻՆ ԿՈՂՄԷ

Սիոնի Փողոց. Պէյրութ



1. Յիսուս Քրիստոսի Վերջին Օրերու Սրբոց Եկեղեցին ծագման եւ յառաջդիմութեան մասին չարամիտ ու խորամանկ անհատներու կողմէ շրջաբերութեան դրուեցան կարգ մը զրոյցներ, որոնց հեղինակներուն միակ ձգտումն էր Եկեղեցւոյ պատիւը արատաւորել եւ յառաջդիմութեան քայլերը կասեցնել: Ի տես այս բոլորը, այս պատմութեամբ հանրութեան միտքը ուղղելու, ժողովուրդին պատրանքը փարաւելու, իմ եւ Եկեղեցւոյ մասին հարց տուողները նշմարտութեան տիրացնելու համար ստիպուեցայ անձնական ծանօթութիւններս գրել:

2. Այս պատմութեամբ պիտի զանամ ծեզ ներկայացնել Եկեղեցւոյն ծագման ամէնակարեւոր դէպքերը, ուղղութեամբ եւ նշմարտութեամբ, ինչպէս որ յայտնուեցաւ կամ գոյացաւ, ու այսօր ինչ վիճակի մէջ որ անոնք կը գտնուին, այժմ արդէն անցած են ութը տարիներ անոր հիմնուած օրէն:

3. Ես ծնած եմ Տէրոց 1805 Դեկտ. 23 թուականին, Միացեալ Նահանգներուն Վերմօնթ նահանգին, Վինտսօր կուսակալութեան, Շարօն քաղաքը: Հայրս ձօզէք Սմիթի այդ ատենները ձգեց Վերմօնթ նահանգը եւ գաղթեց Օնթարիօ (հիմա Վէյն) կուսակալութեան Բալմիրա քաղաքը, Նիւ-Նորը նահանգին մէջ, երբ ես տասը տարեկան էի: Հօրս Բալմիրա հասնելին չորս տարի վերջն էր որ ընտանեօք տեղափոխուեցան

նոյն կուսակալութեան Մանչսթրը քաղաքը:

4. Իր ընտանիքը տասնումէկ հոգիէ կը քաղկանար, այսպէս՝ հայրս՝ ձօգէֆ Սմիթհ, մայրս՝ Լուսի Սմիթհ (որ ամուսնանալին առաջ Սոլոմոն Մէքի դուռըրըն էր), եղբայրներս՝ Սլվին (որ մեռաւ 1824 նոյեմբեր 19ին, 27 տարեկան հասակին մէջ) Հայրըմ, ես. Սամուէլ Հէրբիսըն, Վիլեամ, Տօն Քարլո եւ քոյրես Սօֆրոնիա, Քաթէրին եւ Լուսի:

5. Մեր Մանչսթրը հասնելուն երկրորդ տարին էր որ կրօնական խնդիրներու շուրջ մեծ իրարանցումներ եղան: Վիճաբանութիւնը Մեթոտականերէն սկսաւ եւ անմիջապէս տարածուեցաւ ամբողջ յարանուանութիւններու մէջ: Սրդարեւ քաղաքի բոլոր այդ շրջանակները ազդուեցան անկէ, եւ մեծ ժողովուրդներ միացան զանազան կրօնական խմբակցութիւններու, որոնք ժողովուրդին մէջ բաւական աղմուկ եւ խովութիւն յարուցին: Այս միջոցին ոմանք կը պոռային «Ահա՛, հոս է ճշմարտութիւնը» ուրիշներ «Ահա՛, հոն է ճշմարտութիւնը»: Ոմանք Մեթոտականներուն, ուրիշներ Երիցականներուն, եւ ոմանք ալ Մկրտչականներուն հաւատքին մասին կը վիճէին:

6. Որովհետեւ ամէն մի կրօնական հաստուած կամ այս զանազան հաւատքներուն հաւատացողներ՝ մարդիկ համոզելու ատեն իրենց կրօնքին հանդէպ մեծ սէր ցոյց կուտային եւ զգացումները արթնցնելով յառաջդիմելու համար այդ երեւելի քարոզիչները մեծ եռանդով կաշխատէին, ըսելով թէ ամէն մարդ կրնայ միանալ իր սիրած կրօնքին, բայց երեւոյթը խօսքը չփրկեց, որովհետեւ կրօնական մեծ խառնակութիւն ի յայտ եկաւ եւ իրենց երեւութական սէրը երեւան ելաւ, քանզի վարդապետ վարդապետի դէմ, քարոզիչ քարո-

զիչի դէմ, եւ հաւատացեալ մը միւսին դէմ ելաւ, եւ պայքարը այդքան սաստկացաւ որ, եթէ բարեկամ մը անկեղծ սէր կը տածէր իր քարեկամին հանդէպ, հիմայ կրօնական անլուծելի խնդրին բերումով, սէրը մարեցաւ եւ իրենց մէջ ատելութիւն սերմանուեցաւ:

7. Տասն հինգ տարեկան էի երբ հօրս ընտանիքը Երիցական հաւատքը ընդունեց, եւ անոնցմէ չորսը, այսինքն՝ մայրս Լուսի, եւ եղբայրներա Հայրըմ եւ Սամուէլ Հէրբիսընի հետ քոյրես Սօֆրօնիա այդ եկեղեցոյ միացան:

8. Այս շփոթութեանց ընթացքին միտքս խորոնկ խոկումներու եւ անհանգույթեան ենթարկը ուեցաւ, եւ որչափ ալ այս վիճակէն շատ նեղուեցայ այս բաժանումներուն ունէ մէկուն չկրցայ միանալ: Բայց առիթ գտած ժամանակներս անոնց ժողովներուն ներկայ եղայ: Ատեն մը Մեթոտականներուն յարեցայ եւ նոյն իսկ մտածեցի անոնց միանալ, սակայն այնքան մեծ էր խառնաշփոթութիւնը այս կարգերուն որ ինծի պէս անոնց վիճակին անտեղեակ երիտասարդի մը համար որ մէկը շիտակ կամ սխալ ըլալը ուղղել անկարելի էր:

9. Խառնակութիւններ եւ պոռշտուքներ այն սատինան սաստիկ էին որ շատ անզամներկը մտատանջուէի: Երիցականները կը հակառակէին Մկրտչականներուն եւ Մեթոտականներուն, եւ իրենց բոլոր ուժը գործածելով անոնց սխալ ուղիի մէջ ըլլալը կը փաստէին, աւելի ճիշդը, այդ կարծիքը ժողովուրդին տպաւորելու համար կ'աշխատէին: Փոխադարձաբար Մկրտչականները եւ Մեթոտականները իրենց շիտակ եւ ուրիշներուն բոլորովին սխալ ըլլալը ապացուցանելու համար ոչ մէկ զանք կը խնայէին:

10. Այս խօսքի պատերազմին եւ գաղափարնե-

ըու ժխորին մէջ ես ինծի յաճախ ըսի՝ արդեօք ի՞նչ
պիտի ըլլայ, արդեօք այս կրօնական բաժանումնե-
րուն ո՞ր մէկը նիշդ է, կամ արդեօք անոնց բոլորն ալ
սխալ են, եթէ անոնցմէ մէկը շիտակ է, ուրեմն որ մէ-
կըն է, եւ ես արդեօք ինչպէս պիտի զիտնամ այդ:

11. Այս կրօնական հատուածներուն վիճաբանու-
թիւնները եւ անել վիճակը ուսումնասիրելու զբաղած
ատենս, օր մը Յակորոս Սոռաքեալին առաջին գլուխ
հինգերորդ համարը կարդալու վրայ էի, այսինքն՝
«Եթէ ծեզմէ ուսէ մէկը իմաստութենէ պակսած ըլլայ,
թող Սատուծմէ խնդրէ, որ ամենուն առատապէս կո-
տայ ու չի նախատեր, եւ անոր պիտի տրուի»:

12. Այս միջոցին այս համարին ինծի ըրած
ազդեցութեան չափ Աւետարանի ոչ մէկ համարը ու-
րիշ ատեն մարդոց սրտին չէր ազդած: Ինծ անանկ
թուեցաւ թէ՝ այս համարը սրտիս ամենախորերը կը
մտնէր: Կրկին եւ կրկին անոր մասին մտածեցի, եւ
խորհեցայ թէ՝ եթէ կայ մէկը որ Սատուծոյ իմաստու-
թեան կարօտ է, այն ալ ես եմ, որովհետեւ ինչպէս
շարժիւ չէի զիտեր, եզրակացուցի թէ մինչեւ որ
իմաստութենէս աւելին ըռնենամ չի պիտի կարողանամ
զիտնալ. որովհետեւ զանազան հատուածներուն պատ-
կանող կրօնքի վարդապետները այնքան զանազան
մեկնութիւններ տուին խնդրոյ առարկայ համարնե-
րուն որ, այս խնդիրը լուծելու համար Աւետարանին
դիմելու վստահութիւն չմնաց:

13. Վերջապէս ես այս եզրակացութեան եկայ
որ, անպատճառ կամ խաւարին եւ անորոշութեան մէջ
պէտք է մնամ, եւ կամ պէտք է ընեմ ինչպէս որ
Յակորոս կը թելազրէ, այսինքն՝ Սատուծմէ պէտք է
որ խնդրեմ, որովհետեւ Սև կուտայ անոր որ իրմէ կը
խնդրէ: Ուրեմն ես ալ կարող էի խնդրելու:

14. Ուստի երբ որոշեցի Աստուծմէ խնդրել, 1820ի
գարնան գեղածիծաղ պայծառ առաւօտ մը այս փոր-
ծելու համար անտառ գացի: Կեանիքին մէջ առաջին
անգամն էր որ ես ասանկ բան մը փորձեցի, որով-
հետեւ բոլոր իմ տանջանքներուն մէջ ասկէ առաջ
երբէք բարձր ծայնով աղօթած չէի:

15. Երբ հասայ իմ կանխաւ որոշուած վայրա,
շուրջ նայեցայ ու ինզինքս առանձին գտայ, ծըն-
րազրեցի եւ սկսայ իմ սրտիս ըղձանքները մատու-
ցանել Սատուծոյ, հազիւ թէ սկսած էի, զիս կաշ-
կանդող զօրութիւնէ մը յաղթահարուեցայ, եւ այնպէս
մեծ էր իմ վրաս եղած ազդեցութիւնը, որ լեզու
կապուեցաւ ու ալ չկրցայ խօսիլ: Չորս կողմս թանձր
խաւար մը պատեց, եւ ատեն մը անանկ երեւցաւ
ինծի թէ պիտի կորառուիմ:

16. Սակայն բոլոր ուժերս հաւաքելով՝ զիս կաշ-
կանդող այս աներեւոյթ թշնամիէն ազատելուն հա-
մար, Սատուծոյ աղաչեցի: Ճիշդ այն վայրկեանին, որ
կործանման յանձնուած ըլլալուս յուսալքումի մէջ
էի — երեւակայական պատկեր չեր տեսածս, այլ
աներեւոյթ աշխարհէն իրական գոյութիւն մըն էր.
այնքան մեծ զօրութիւն մը ունէր որ անկէ առաջ
երբէք զգացած չէի — այս սարսափելի վախի ա-
տենս, նիշդ իմ վերեւ լոյսի սին մը տեսայ որ ա-
րեւէն աւելի վայրուն էր, լոյսը աստիճանաբար ցած-
ցաւ մինչեւ որ իմ վրաս իջաւ:

17. Այս լոյսը վրաս իշնելէն անմիջապէս վերջ
կաշկանդող թշնամիէն զինքս ազատ զգացի, երբ լոյսը
վրաս բազմեցաւ իմ վերեւ երկինքի մէջ կեցող երկու
Սնձնաւորութիւններ տեսայ: Սնոնց պայծառութիւնը
եւ փառքը բացատշել անկարելի է, Սնոնցմէ մէկը
անունս կանչեց եւ միւսը ցոյց տալով ընաւ:

«Այս է իմ սիրելի Որդիս, լոէ Զինքը»

18. Իմ նպատակս Սստուծմէ հարցնել էր, թէ՝
այս աղանդներէն որը ճիշդ է, որ կարող ըլլամ զիտ-
նալ եւ անոր հետեւիլ: Ուստի անմիջապէս որ ինք-
զինքս խօսելու կարող վիճակի մէջ գտայ, հարցուցի
իմ վերս կեցող լուսապատ Սնձնառութեանց, թէ որ
մէկ աղանդը ուղիղ է եւ ես որ մէկուն հետեւելու եմ:

19. Ինձ պատասխան տրուեցաւ թէ՝ ոչ մէկուն
պէտք է հետեւիլ, որովմետեւ ամէնն ալ սխալ են:
Սյն Մնձը որ ինձ կը խօսէր, ըսաւ՝ «Սնոնց բոլոր հա-
ւատոյ հանգանակները գարշանք են իմ առջեւս, ու
իրենց ուսուցիչները եղծափիդ են, անոնք իրենց ըըր-
թունքներով կը մօտենան բայց սրտով հեռու են ինձ-
մէ. մարդկային վարդապետութիւնը սորվեցնելով
հաւատացեալի ծնւը կը ցուցնեն, բայց կուրանան ա-
նոր զերագոյն գօրութիւնը»:

20. Դարձեալ Ան թելադրեց ինձ չի միանալ ա-
նոնց որեւէ մէկուն, եւ ինծի շատ բաներ խօսեցաւ զոր
հիմայ չեմ կրնար զբել: Ես երբ ուշի եկայ, ինքզին-
քըս կրնակիս վրայ պառկած եւ աչքերս դէպի եր-
կինք սեւեռած վիճակի մէջ գտայ:

21 Սյս տեսիլքը տեսնելէս մի բանի օր վերջ
Մեթուական քարոզիչ մը հետ տեսակցութիւն
մը ունեցայ, որ կը մասնակցէր կրօնական
այն մհծ բանակոխին որուն մասին վերը խօ-
սած եմ: Սնոր հետ կրօնական նիւթերու շուրջ խօսե-
լով առիթ ունեցած ատենս իրեն նկարագրեցի իմ տե-
սած տեսիլքս: Իր բոնած ընթացքը խոր զարմանք
պատճառեց ինձ, որովհետեւ ոչ թէ միայն իմ տեղե-
կութեանս կարեւորութիւն չ'տուաւ այլ նոյն իսկ
ծալլրեց, ըսելով՝ այդ ամէնը սատանայական խաղեր
են, եւ այս օրերս տեսիլք կամ յայտնութիւն չի կայ,

անոնց բոլորը Սոաքեալներուն մահովը վերջ գտած
են, այլեւս երբէք չի պիտի պատահի»:

22. Իմ այս պատմութիւնս գէշ տպաւորութիւնն
եւ մեծ զբուութիւն առաջ բերաւ կրօնքի վարդա-
պետներուն մէջ, եւ անմիջապէս պատճառ եղաւ իմ
հալածուելուս եւ երթալով աւելցաւ: Թէեւ ես տասն
չորս եւ տասն հինգ տարեկանի միջիւ աննշան տղայ
մըն էի, ներկայէ զատելով ապագաս անորոշ, այսու-
հանդերձ կարգ մը հեղինակաւոր անձնառութիւններ
այս գործին կարեւորութիւնն տալով հասարակութեան
կարծիքը ինձ դէմ զրգուցին, ու սկսան զիս հալածել
եւ ամէնը միացան զիս չարչարելու:

23. Շատ անգամներ թէ այն ատեն եւ թէ մին-
չեւ հիմայ, կը մտածէի թէ ի՞նչ զարմանալի էր, որ
տասն չորս տարիին մէջ, իր օրապահիկը՝ ապահո-
վելու հ սմար չարչար աշխատելով զբաղած տղու մը
վիճակը անուանի կրօնապետներուն միտքը զբաւելու
եւ անոնց կողմէ կարեւորութիւնն տրուելով այս աս-
տիճան ծաղրանքի եւ չարչարանքի հոգին մէջտեղ
ըերելու արժանի պիտի համարուէր: Բայց այդ զար-
մանալի ըլլայ կամ ոչ, իրականութիւն մըն էր եւ
յանախ ինծի մեծ ցաւ կը պատճառէր:

24. Այսու ամենայնիւ ես ծշմարիտ յայտնու-
թեան մը արժանացած էի: Անկէ իվեր խորհեցայ թէ՝
իմ վիճակս ալ, Ազրիպաս թագաւորին առջեւ ինք-
զինքըս պաշտպանել տղելով՝ բյամը մը տեսնող եւ ծայն
մը լած ըլլալը հաստատող Պօղոս Սոաքեալին պէս
էր: Անոր խօսքին հաւատացողներ քիչ էին, ոմանք՝
անպարկեշտ է, ուրիշներ՝ յիմար է, ըսելով զինքըս կը
ծաղրէին եւ կը նախատէին: Բայց այս ամէնը ան-
կարող էին անոր տեսած տեսիլքին ծշմարտութիւնը
չնշել: Ինք տեսած էր տեսիլքը եւ լսած էր ծայնը:

ուստի ոչ մէկ հալածանք կամ չարչարանք չեր կարող իրականութիւնը փոխել, եւ նա մինչեւ իր վերջին շունչը ասիկա լաւ գիտեր, եթէ բոլոր աշխարհը գար իրեն տարբեր կերպով խորհիլ չեր կրնար տալ:

25. Իմ վիճակս ալ նոյնն էր: Ես ճշմարտապէս լրյս մը տեսած էի, եւ լոյսին մէջ երկու անձնաւորութիւններ, որոնք իրապէս հետա խօսեցան, թէեւ ես տեսիլք մը տեսած ըլլալս պատմելուս համար անարգուեցայ եւ հալածուեցայ, բայց իմ տեսիլքս ճշմարտութիւն մըն էր: Երբ կը պնդէի, անոնք զիս կը հալածէին, կը նախատէին, եւ ամէն ախսակ սուստեր եւ զրպարտութիւններ կընէին: Ես կը մտածէի ինչու արդեօք ճշմարտութիւնը խօսած ըլլալուս համար զիս կը չարչարէին: Սակայն ես իրականութեան մէջ տեսիլք մը տեսած էի. ես ո՞վ եմ որ Աստուծոյ կարենամ դէմ դնել, եւ ինչու աչքովս տեսածս ուրանալու համար զիս ստիպելու կաշխատին, րսի: Որովհետեւ ես տեսիլք մը տեսայ, ես այս գիտցայ եւ գիտեմ նաեւ թէ ասոր Աստուծած տնդեակ է, զայն չեմ կրնար ուրանալ, որովհետեւ եթէ Տէրը ուրանայի անարգուելով պիտի դատապարտուէի:

26. Այժմ համոզուեցայ թէ՝ անոնցմէ ոչ մէկուն միանալու պարտաւոր չէի, եւ մինչեւ հրաման ստանայի այսպէս պէտք էր շարունակէի. Յակորսին՝ «Մարդ մը պէտք է Աստուծմէ խնդրէ եւ պիտի տրուի իրեն» ըսած վկայութիւնը ես ճշմարիտ գտայ:

27. Մինչեւ 1823 Սեպտ. 21 ին արօրեայ գործերովս կ'զբաղէի. զբեթէ ամէն դասակարգի հաւատացեալ կամ անհաւատ, մարդոց կողմէ կը հալածուէի, որովհետեւ տեսիլք մը տեսած ըլլալս կը պնդէի:

28. Տեսիլք տեսած օրէս մինչեւ 1823 ներկայ եղող կրօնական հատուածներուն որեւէ մէկուն միանալ

ինձ արգիլուած ըլլալով, դեռ շատ երիտասարդ հասակիս մէջ բարեկամներէս հալածուեցայ, որոնք կը կարծէին թէ ես խարուած եմ, փոխանակ զիս սիրով համոզելու, եւ քաղցրութեամբ բարեկարգելու, ամէն տեսակ փորձութեան մէջ ծգեցին: Բոլոր դասակարգի ընկերութեան հետ միանալով՝ անմիջապէս անտեղին յանցանքներ գործեցի, եւ երիտասարդական եւ մարդկային բնութեան տկարութիւնները երեւան գալով զիս այլ եւ այլ փորձութեանց ենթարկեցին. զորս ցաւող կը յայտնեմ: Եւ ես Աստուծոյ դէմ մեղանչեցի:

29. Այս ըրած արարքներուս համար ինքինքս կը մեղադրէի, երբ Սեպտեմբեր 21 գիշերը անկողին մտայ, սկսայ աղօթել Ամենակարողին որ մեղքերուս եւ տկարութիւններուս թողութիւն շնորհէ, եւ իմ վիճակս իր առջեւ ինչպէս ըլլալը ինձ յայտնէ, քանզի ասկէ առաջ յայտնութիւն մը տեսած ըլլալէս, հիմայ ալ պատասխան ստանալու վստահութիւն ունէի:

30. Երբ կաղօթէի, սենեակիս մէջ լոյսի երեսում մը տեսայ, որ երթալով կը մեծնար ու կը շատնար, մինչեւ որ բոլոր սենեակս ցորեկուայ լոյսէն. աւելի լուսաւոր լոյսով մը լուսաւորուեցաւ ու յանկարծ անկողինիս մօտ ոտքերը զետին չ'դպող անձ մը երեւցաւ:

31. Ճերմակ վերալիու մը հագած էր, որուն ներմակութեան նմանը աշխարհիս մէջ չէի տեսած. նոյնիսկ չիմ կրնար հաւատալ թէ այսքան ճերմակութիւն եւ պայծառութիւն երկրիս վրայ շինել կարելի ըլլայ: Անոր ծեռքերը եւ դաստակին քիջ վեր մինչեւ բազուկները, նաեւ ոտքերը եւ սրունքներուն մէկ մասը մերկ էին: Անոր զլուխն ու վիզն ալ բաց էին: Վերարմերկ էին: Անոր զլուխն ու վիզն ալ բաց էին: Վերարմերկ էին:

որ ուրիշ բան հազած չէր:

32. Ոչ միայն իր վերարկուն առաւելապէս ճերմակ էր, այլ բոլոր էութիւնը աննկարագրելիօրէն փառաւոր ըլլալով դէմքը փայլակի նման կը շողար: Սենեակր արտակարգ կերպով լուսաւորուած էր, բայց անոր անձին շուրջ լոյար աւելի փայլուն էր: Երբ հայացքա անոր վրայ ուղղեցի, վախցայ, բայց վախս շուտով փարատեցաւ:

33. Զիս անունովս կանչեց եւ քայտնեց թէ՝ Աստուծոյ ներկայութենէն դրկուած առարեալ մըն էր Մօրօնայ անունով: Ըստ թէ՝ «Աստուած քու միջոցաւ կատարելիք գործ մը ունի, եւ անունդ բոլոր Ազգերու ժողովուրդներու եւ լեզուներու մէջ պիտի յիշուի թէ բարիք եւ թէ չարիքի համար. կամ բոլոր ազգեր քու մասիդ թէ բարի թէ ալ գէշ պիտի խօսին»:

34. Նաեւ բաւ՝ «Ոսկեղին թիթեղներու վրայ գրուած գիրք մը պահուած է. որ այս երկրին (Ամերիկայ) հին բնակիներուն եւ անոնց ծագում առած նախահայրերուն մասին տեղեկութիւն կուտայ: Նաեւ կը պարունակէ այն յաւիտենական Աւետարանի ամբողովութիւնը որ Փրկչին միջոցաւ այս նախկին ժողովուրդին հաղորդուած էր»:

35. Նաեւ այս թիթեղներուն հետ արծաթեայ զապանակներով հաստատուած երկու բարեր կային, որոնք Լանջապանակի մը կապուած ըլլալով Ուրիմ եւ Թումիմը կը կազմէին: Այս բարերուն տիրացող եւ գործածողներ հին ատեն «Տեսանող» կը կոչուէին, եւ թէ Աստուած զանոնք այս գիրքը թարգմանելու նպատակով պատրաստուած էր:

36. Այս բաները ըսելէ վերջ, հին կտակարանի մարգարէութիւնները յիշելու սկսաւ: Նախ, Մալաքիաի երրորդ գլուուն մէկ մասը յիշեց: Վերջը՝ Ա. Գիրքի մէջ եղածէն քիչ մը տարբեր կերպով՝ նոյն գրքին չորրորդ, այսինքն վերջին գլուխը յիշատակեց: Առաջին համարը՝ մեր գրքէն կարդացուածին պէս չէ այլ այս կերպով յիշեց՝

37. «Բանզի ահա վիտով պէս վառած օրը պիտի գայ, եւ բոլոր թպարտները, այո, բոլոր ամբարհշանները յարդի պէս պիտի այրին, որովհետեւ եկողները զանոնք պիտի այշեն, կըսէ Զօրսծ Տէրը, այնպէս որ անոնց արմատ կամ ոստ պիտի չ'թողու:»

38 Եւ գարծեալ հինգերորդ համարը ասանկ յիշատակեց՝ «Ահա Տէրոց մեծ ու ահեղ օրը չ'եկած՝ եղիայ Մարգարէին միջոցաւ ծեզի բահանայութիւնը պիտի յայտնեմ:»

39. Նաեւ հետեւեալ համարն ալ տարբեր կերպով յիշեց «Եւ ան՝ իրենց հայրերուն տրուած խոստումները զաւակներուն սիրտերուն պիտի զետեղէ, եւ զաւակներուն սիրտերը իրենց հայրերուն պիտի դառնայ, եթէ այսպէս չըր ըլլար իր գալուստին բոլոր աշխարհ պիտի կործանէր»:

40. Ասոնց աւելցնելով եսայի Մարգարէին տասն մէկերորդ գլուխը յիշեց, եւ անոր կատարուելու վրայ ըլլալը յայտնեց: Ասկէ զատ Գործք Առաքելոց երրորդ գլուխ բան եկրորդ եւ բաներորդ համար ներն ալ ճիշդ նոր կտակարանի մէջ գրուածին պէս յիշեց: Եւ այդտեղ յիշուած Մարգարէն՝ Քրիստոս ըլլալը, եւ Անոր ծայնը չ'լսողներ ժողովուրդին մէջէն կտրուելու ատենը թէեւ եկած չէ, բայց շուտով պիտի զայ, ըստաւ:

41. Ան յիշեց Յովել Մարգարէին երկրորդ գլուուն

քսանութերորդ համարէն մինչեւ վերջը, եւ ըստ «Այս տակաւին կատարուած չէ, բայց շուտով պիտի կատարուի, ու հեթանոսներու ամբողջութիւնը մօտ ատենէ պիտի հասնի»: Ա. Գիրքէն շատ համարներ եւս յիշեց որ կարելի չէ հոս յայտնել:

42. Դարձեալ, պատուիրեց ինձ թէ՝ երբ իր յիշած ոսկեայ թիթեղները առնէի. — որովհետեւ զանոնք առնելու ժամանակը դեռ եկած չէր — զանոնք, Ուրիմ եւ Թումիմը եւ լանջապանակը ոչ մէկուն պէտք չէր որ ցոյց տայի, այլ պէտք էր ցուցունէի միայն անոնց որոնց ցոյց տալու արտօնութիւն կը տրուէր ինձ, հակառակ պարագալին պիտի կորսուէի: Երբ հետս կը խօսակցէր ոսկեայ թիթեղներու մասին՝ տեսիլք մը բացուեցաւ եւ այդ տեսիլքը այնքան յստակ էր որ թիթեղներու ուր մթերուած ըլլալը կրնայի տեսնել: Երբ այդ վայրը այցելեցի, կրցայ շուտով ճանչնալ:

43. Այս հաղորդութենէ վերջ, տեսայ որ սենեակին լոյսը հետս խօսող անձնաւորութեան շուրջը կը բոլորուէր, եւ այսպէս շարունակուեցաւ մինչեւ որ միայն իր շուրջը լոյս մնաց եւ սենեակը մութ եղաւ եւ դէպի երկինք ճամբայ մը բացուիլը տեսայ, որուն մէջէն նա գնաց մինչեւ որ աներեւութացաւ եւ սենեակս երկնային լոյսին երեւումէն առաջ ունեցած վիճակը գտաւ:

44. Երբ ես այս եզակի տեսարանին վրայ կը հիանայի եւ Աւետարերի խօսքերուն վրայ զարմանքով կը խորհէի, յանկարծ սենեակս նորէն լուսաւորուելու մկան: Այդ պահուն նոյն երկնային Աւետարերը անկողնիս մօտ կեցած ըլլալը նշմարեցի:

45. Նախկին այցելութեան ատեն խօսած խօսքերը երբէք չի փոխելով նոյնութեամբ պատմելու

սկաւ, եւ աշխարհի վրայ գալիք մեծ դատաստանի եւ անոր հետ մէկտեղ սովի, սրածութեան եւ ժանտախտի միջոցաւ գալիք մեծ աւերներու մասին խօսեցաւ, եւ այս ահաւոր դատաստանը աշխարհի վրայ այս սերունդին ժամանակը պիտի գայ, ըստ «Այս բաները հաղորդելէ վերջ, ան նորէն առաջուան պէս համբարձաւ:

46. Այս պահուս, վրաս ծգած ազդեցութիւնը այդքան մեծ էր որ, աչքերէս քունս փախաւ եւ ես տեսած եւ լսած բաներուս վրայ կը զարմանայի: Բայց երբ նորէն նոյն Աւետարերին անկողնիս մօտ կենալով՝ նախկին բաները առաջուան պէս, դարձեալ յիշելը տեսնելով ապշեցայ:

Ս. յ ս անգամ աւելցնելով ըստ (հօրս ընտանիքին աղքատութեան ակնարկելով) «Սատանան՝ ոսկեայ թիթեղները հարստանալու նպատակաւ առնելու համար քեզ փորձանքի ենթարկելու պիտի աշխատի»: Ան արգիլեց ինձ ըսելով՝ թիթեղները ստանալի ետք Աստուած փառաւորելէ զատ ուրիշ նպատակէն պէտք չէ որ ազգուէի, այլ միայն Անոր յաւիտենական թագաւորութիւնը կարուցանելու պիտի աշխատէի, եթէ ոչ, չի պիտի կարողանայի ստանալ զանոնք:

47. Այս երրորդ այցելութենէն վերջ, առաջուան պէս դարձեալ երկինք վերացաւ, եւ այս զիշեր տեղի ունեցած տարօրինակ եղելութիւնները մտաբերելու համար մինակս մնացի: Երբ երկնային Աւետարերը հեռացաւ աքաղաղը խօսեց եւ տեսայ որ արշալոյսը բացուելու վրայ էր, այնպէս որ մեր տեսակցութիւնը ամբողջ գիշեր տեսած էր:

48. Քիչ վերջ անկողինէս ելլելով, սովորականին համածայն, օրուայ անհրաժեշտ գործի գացի, սակայն երբ ակսայ, չկրցայ աշխատիլ, որովհետեւ ուրիշ

ատեններ եղածին պէս աշխատելու կարողութիւն չունէի: Քովս աշխատող հայրս երբ անհանգիստ ըլլալս տեսաւ, հրամայեց որ տուն երթամ: Ես տուն երթալու նպատակաւ համբայ ելայ, բայց երբ մեր ազարակին ցանկապատը անցնիլ փորձեցի բոլորվին ոյժս կորսնցներով նուսղած վիճակի մէջ գետին ինկայ եւ ժամանակ մը հոն մնացի:

49. Առաջին բանը զոր կը լիշեմ, անունս կանչելով ինձ խօսող ծայն մըն էր: Վեր նայեցայ, եւ զիսիս վերեւ միեւնոյն Աւետարերը առաջուան պէս լոյսով շրջապատուած տեսայ: Ոն առջի գիշեր ըսած բաները դարձեալ կրկնեց եւ պատուիրեց որ երթամ հօրս պատմեմ տեսածիքներս եւ առած պատուիրանքներս:

50. Հնազանդելով հօրս քոյ ազարակ դարձայ եւ պատմեցի իրեն եղելութիւնը: Կա ըսաւ՝ ատիկա Աստուծմէ է, եւ պատուիրեց որ երթամ ընեմ այն բաները զոր Աւետարերը ինձ հրամայած էր: Ազարակին ելլելով Աւետարերին ինծի ցոյց տուածին համեմատ ոսկեայ թիթեղներուն պահուած վայրը գացի: Յայտնութեան մէջ վայրը շատ որոշ կերպով տեսած ըլլալէս հոն հասնելուս պէս տեղը գտայ:

51. Նիւ-եօրք նահանգին, Օնթարիօ կուսակարութեան, Մանչէսթը գիւղին մէջնշանակելի մնծութեամբ բլուր մը կայ, որ այդ շրջակայրի բլուրներուն մէջ ամենաբարձրն է: Այս բլուրին արեւմտեան կողմը, զագաթէն ոչ այնքան հեռու, բաւական մեծ քարի մը տակ ոսկեայ թիթեղները. Ուրիմ եւ թումիմը քարէ սնտուկի մէջ պահուած էին: Այս քարին վերի կողմը մէջտեղի մասէն կլոր եւ հաստ էր, իսկ եղերքները քարակ էին, անանի որ մէջտեղի մասը գետնէն վեր կ'երեւար, սակայն եղերքները հողով

ծածկուած էին:

52. Հորը վերցնելէս վերջ, լծակ մ'առնելով քարին եղերքը գրի, եւ քիչ մը դժուարութեամբ քարը վերցուցի: Մեջը նայելով յայտնութեան միջոցաւ Աւետարերին ցուցուցածին համեմատ, Ուրիմ եւ Թումիմը, լանջապանակը եւ ոսկեայ թիթեղները տեսայ: Սսոնք պարունակող սնտուկը, տեսակ մը շաղախով իրարու ամրացած քարերէ շինուած էր: Սնտուկին մէջը խաչածեւ դրուած երկու քարեր կային, որոնց վրայ ոսկեայ թիթեղները եւ միւս բաները զետեղուած էին:

53. Ես փորձեցի առնել զանոնք, բայց Աւետարերին կողմէ արգիլուեցայ. որովհետև զանոնք գուրս հանելու ատենը տակաւին չեր եկած, կրկին տեղեկացուց թէ, ոչ ալ ժամանակը պիտի գար մինչեւ չորս տարի: Խակայն պատուիրեց որ տարի մը վերջ այդտեղ այցելէի եւ ինքը պիտի հանդիպէր ինծի, եւ այս պէս պէտք էր շարունակէի մինչեւ որ ոսկեայ թիթեղները ստանալու ատենը գար:

54. Հետեւաբար ինչպէս որ ինձ հրամայուած էր, ամէն տարելիցին հոն կ'երթայի եւ ամէն անգամ նոյն Աւետարերը հոն կը գտնէի: Մեր իւրաքանչիւր տեսակցութեան ընթացքին հրահանգ եւ հմտութիւն կ'ատանայի Տէրոց ընելիք գործերուն վերաբերեալ. թէ այս վերջին օրերուն ինչպէս եւ ինչ կերպով պիտի հաստատէր իր թագաւորութիւնը:

55. Հօրս նիւթական վիճակը սահմանափակ ըլլալուն՝ առիթ ունեցած ատեննիս մեր ծեռքով աշխատելու ստիպուած էինք: Երբեմն տունը, երբեմն ալ օտար երկիրներու մէջ յարատեւ աշխատանքով մեր ապրուստը կընայինք հանգիստ հարել:

56. 1824 ին, երէց եղբօրս Ալվինի մահով մեր
ԱՆՇԱՍՏԱՏԵՐԻ ԱՆՇԱՍՏԱՏԵՐԻ
ԳՐԱԴԱՐԱՆ *

ընտանիքը մեծ դժբախտութեան մը հնիթարկուցաւ:
1825 Հոկտեմբեր ամսոյն ձօգայա Սթօլ անոնով
ազնուականի մը մօտ ծառայութեան մտայ, որ Նիւ-
եօրը նահանգի, Զինանկօ կուսակալութեան մէջ կը
բնակէք: Նա՝ Ռէնսիլվանիա նահանգին, Սուսահան-
նա կուսակալութեան՝ Հարմօնի քաղաքին մէջ
Սպանիացիներուն կողմէ արծաթէ հանք մը բացուած
ըլլալը տեղեկացած էր եւ զիս իր քով ծառայութեան
առնելէ պոազ, հանքը գտնելու նպատակաւ պեղումներ
կատարած էր: Երբ իր քով ծառայութեան մտայ,
իր միւս գործաւորներուն հետ, արծաթի հանքին մէջ
զիս ալ աշխատուց ու մօտաւորապէս մէկ ամիս աշ-
խատեցայ առանց արդիւնք մը ծեռք ձգելու, վերջա-
պէս, այս անօգուտ պեղումներին ետ կենալուն հա-
մար զինք համոզեցի: Ահաւասիկ ասկէ է որ, գետնէն
դրամ հանող ըլլալու ծանօթ պատմութիւնը ելած է:

57. Այս գործով զբաղած ժամանակամիջոցիս,
իսահակ Հէյլ անոնով մարդու մը ընտանիքին հետ
մնացի: Հոն էր որ, իմ կինս (իր դուստրը) էմմա
Հէյլը առաջին անգամ ըլլալով տեսայ: 1827 Յունիս
18 ին ամուսնացանք, երբ տակաւին Մր. Սթօլի քով
կ'աշխատէի:

58. Հալածանքը տակաւին կը շարունակէր,
որովհետեւ տեսիլք մը տեսած ըլլալս կը պնդէի:
Նշանածիս ընտանիքը միը ամուսնութեան հակառակ
ըլլալուն համար, ստիպուած էի էմմա Հէյլը ուրիշ
տեղ մը փոխադրել: Նիւ-եօրը նահանգին, Զինանկօ
կուսակալութեան, հարաւային Պէյնպրին քաղաքը
գացինք, ուր Տիար Թարպիլի տան մէջ ամուսնա-
ցանք: Մեր ամուսնութենէ անմիջապէս վերջ, Մր.
Սթօլը ձգելով՝ հօրս քով գացինք, եւ միասին երկ-
րագործութեամբ զբաղեցանք:

59. Վերջապէս, ոսկեայ թիթեղները՝ Ուրիմ եւ
Թումիմը ու լանջապահնակը առնելու ժամանակը հա-
սաւ: 1827, Մեպտ. 22 ին, ամէն տարելիցին ունեցած
սովորութեանս համեմատ, ոսկեայ թիթեղներուն
պահուած վայրը գացի, եւ նոյն երկնային Աւետարերը
զանոնք ինձ յանձնեց. սա պայմանով թէ, անոնց
համար պատասխանատու պիտի ըլլայի եւ եթէ
անուշադրութեամբ կամ անհոգ կերպով զանոնք ձեր-
քէ հանէի, պիտի կրտսէի: Խսկ եթէ բոլոր քանքս ի
գործ գնէի զանոնք պահպանելու համար, մինչեւ որ
Աւետարերը զանոնք ետ պահանջէր, անոնք պիտի
պաշտպանուէին:

60. Անոնց ապահովութեան մասին, այս աս-
տիճան խիստ հրամաններ ստանալուս պատճառը
շուտով հասկցայ. եւ ինչու Աւետարերը ըսած էր որ
ինձմէ պահանջուած գործը կատարելէս ետքը պիտի
գար զանոնք ետ առնելու: Որպինետեւ երբ թիթեղնե-
րուն ծեռքս անցնիլը գիտցուեցաւ, ամենայանդուզն
զանքեր կատարուեցան զանոնք ինձմէ խլելու, այս
նպատակին հասնելու համար հնարելի ամէն խորա-
մանկութեան դիմեցին: Հալածանքը նախկինէն աւելի
սաստկացաւ, եւ ամբոխը աւելի մեծ հնարքներ գոր-
ծանց զանոնք ծեռքէս յափշտակելու: Բայց Աստու-
ծոյ իմաստութեամբ, քոխս ապահով մնացին, մինչեւ
որ ինձմէ պահանջուած գործը լրացուցի: Երբ կար-
գագրութեան համաձայն, Աւետարերը զանոնք ետ
պահանջեց, իրեն յանձնեցի եւ մինչեւ այսօր 1838
մայիս 28 ին, անոր տրամադրութեան տակ են:

61. Գրգութիւնը տակաւին կը շարունակէր,
եւ զրոյցը իր հազարաւոր լնգուներով վարձուած՝ իմ
եւ հօրս ընտանիքին մասին սուստ տարածայնութիւն-
ներ կը շրջաբերէր: Եթէ անոր մէկ հազարերորդը

միայն յիշատակէի, հատորներ պիտի լիցնէր: Այսուամենանիւ, հալածանքը այնքան շատցաւ որ, սովորւեցայ Մանչէսթրը ծգել եւ կնոջս հետ երթալ Փէնսիլվանիա նահանգին, Սուլգուհաննա կուսակալութեան: Երբ մեկնելու կը պատրաստուէինք աղքատ էինք եւ հալածանքը այնքան ծանր էր որ, որեւէ կարելիութիւն չկար ուրիշ կերպ ըլլալու, մեր նեղութեան մէջ զտանք Մարթին Հարրիս անունով ազնիւ բարեկամ մը, որ մեր քով զալով՝ 50 տոլար տուաւ իբր ճամբու ծախս: Մարթին Հարրիս, Նիւ-Եօրք նահանգին, Վէյն կուսակալութեան, Բալմիրա քաղաքին մէջ բնակող պատուաւոր գործառը մըն էր:

62. Այս օգնութիւնը ընդունելով՝ կարողացայ Բէնսիլվանիոյ մէջ որոշած վայրս հասնելու: Հասնելս անմիջապէս վերջ, սկսայ թիթեղներուն նշանագրերը ընդօրինակել: Անոնցմէ մեծ մաս մը ընդօրինակեցի եւ մաս մըն ալ Ռւերիմ ու Թումիմի միջոցաւ թարգմանեցի: Ասիկա կատարեցի աներիօրս տունը, Դեկտեմբերէն մինչեւ Փետրուար ամիսներուն ընթացրին:

63. Փետրուար ամսոյն՝ վերոյիշեալ Մարթին Հարիս մեր զտնուած տեղը եկաւ: Իմ թիթեղներէն (plates) ընդօրինակած պատճէնները հետը առնելով՝ Նիւ-Եօրք քաղաքը տարաւ: Թէ ինչ պատահեցաւ իրեն եւ զիմերուն, կը դիմեմ իր ըսածներուն, որ վերադարձին ինձ պատմեց եւ կը զբեմ իր ըսածին համածայն որ հետեւեալն է:

64. «Նիւ-Եօրք քաղաքը հասնելով՝ թարգմանուած պատճէնները իրենց թարգմանութեան հետ ներկայացուցի Բրօֆ. Զարլս Անթօնին, որ իր զբական տաղանդով՝ մեծ համբաւ հանած էր: Փրօֆ.

Անթօն, հաստատեց թէ, թարգմանութիւնն ուղիղ էր, եւ մինչեւ հիմա իր տեսած եզիպտական լեզուի թարգմանութիւններուն ամենակատարեալը: Յետոյ իրեն ցոյց տուի այն մասը որ տակաւին չէր թարգմանուած: Նա ըստ թէ՝ անոնք եզիպտական Քաղդէկան, Ասորական եւ Սրաբական լեզուներով գրուած նշմարիտ նշանագրեր էին: Նա վկայագիր մը տուաւ ինձ, Բալմիրայի ժողովուրդին յանձնաբարելով թէ, անոնք ճշմարիտ նշանագրեր էին եւ թարգմանութիւնն ալ ճիշդ: Վկայագիրը գրապանս դրած՝ երբ դուրս կ'ելլէի, Մը. Անթօն զիս ետ կանչեց հարցնելու թէ, այդ երիտասարդ տղան ի՞նչպէս եւ ու՞ր զտած էր այդ ոսկեայ թիթեղները: Հրեշտակը իրեն յայտնած էր ըստի:

65. «Այն ատեն ըստե «Այդ վկայագիրը տեսնեմ:» Գրապանէս հանելով իրեն յանձնեցի, երբ առաւ, կտոր կտոր ըրաւ ըսելով՝ թէ հիմա հրեշտակներու սպասարկութիւն չկար, եթէ ոսկեայ թիթեղները իրեն բերէի պիտի թարգմանէր: Իրեն տեղեկացուցի թէ թիթեղներուն մէկ մասը կնքուած էր: «Կնքուած գիրք չեմ կրնար կարդալ» պատասխանեց: Զինք ճգելով չօքթ. Միշէլին քով Գացի, որը նաեւ վաւերացուց Փրօֆ. Անթօնին ըսածները թարգմանութեան եւ նշանագրերու մասին»:

66. 1822 Ապրիլ 5 ին, Օլիվը Քառուրի մեր տունը եկաւ, զինք անկէ առաջ երբէք տեսած չէի: Նա իմացուց թէ՝ հօրս բնակած տեղոյն մօտ ուսուցութիւն կ'ընէր, եւ իմ հայրս իր տղաքը այդ դպրոց զրկողներէն մին էր: Ինք ատեն մը հօրս տունը բընակած ըլլալուն, իմ ոսկեայ թիթեղները ստանալուս պարագաները իմացեր էր անոնցմէ: Այդ պատճառաւ ինձմէ տեղեկութիւն առնելու եկած էր:

67. Օլիվը Քառարիի գալէն երկու օր վերջ, (Սպրիլ 7 ին) սկսայ թարգմանել Մորմոնի գիրքը, եւ նա սկսաւ գրել ինձ համար:

68. Երբ թարգմանութեան զործը տակաւին էր շարունակէինք, հետեւեալ ամսոյն մէջ (Մայիս 1829) որոշ օր մը անտառ գացինք մեղքերու թողութեան համար եղող մկրտութեան մասին աղօթելու եւ Աստուծմէ հարցներու, զոր թիթեղներու թարգմանութեան մէջ յիշուած գտանք: Երբ այսպէս Աստուծոյ առջեւ պաղատելով կ'աղօթէինք, երկինքն Սւետաբեր մ'իշտ լուսաւոր ամպի մը մէջ: Զեռերը մեր վրան դնելով՝ մեզ ծեռնադրեց բաելով:

69. Զեզի, ով իմ պաշտօնակիցներա, Օծեալին անունով կը շնորհեմ Ահարոնական Քահանայութիւնը որ Հրեշտակներու սպասարկութեան, ապաշխարութեան Աւետարանի, եւ մեղքերու թողութեան համար ջուրին մէջ ընկղմամբ մկրտելու բանալիները ունի, եւ ասիկա երկինքն պիտի չառնուի մինչեւ որ Դեւիի որդիները կրկին արդարութեամբ Տէրոյ զոհ մատուցանեն:

70. Նա ըսաւ թէ Ահարոնի Քահանայութիւնը Ո. Հոգւոյն պարգևեին համար ծեռնադրելու իրաւունքը չունի, այդ յետոյ պիտի շնորհուի մեզի: Ապա, մեզի հրամայեց երթալ եւ մկրտուիլ. պատուիրելով որ նախ ես Օլիվը Քառարին մկրտեմ, եւ վերջը ինքն ալ զիս:

71. Ըստ այնմ մենք գացինք եւ մկրտուեցանք: Առաջ ես զայն մկրտեցի, ապա նա զիս մկրտեց, ծեռքերս զիսուն դնելով զինք Ահարոնական Քահանայութեան ծեռնադրեցի, ապա նա զիս ծեռնադրեց միեւնոյն Քահանայութեան, որովհետեւ այդ էր մեզի եղած պատուէրը:

72. Այս առթիւ մեզ այցելող եւ այս Քահանայութիւնը շնորհող Աւետաբերը ըսաւ որ, անունը Յովհաննէս էր, նոյնը որ նոր Կտակարանի մէջ Յովհաննէս Մկրտիչ կոչուած էր, որ կը զործէր Պետրոսի, Յակոբոսի եւ Յովհաննէսի հրամանին տակ, որոնք ունէին Մելքիսեդեկի Քահանայութեան բանալիները եւ մօտ ատենէն մեզի պիտի տրուէր միեւնոյն Քահանայութիւնը: Եւ ես Եկեղեցւոյ առաջին երէցը պիտի կոչուէի, իսկ Օլիվը Քառարի՝ երկրորդ: 1829 Մայիս 15 ին էր որ մենք Աւետաբերին ծեռքով ծեռնադրուելով՝ մկրտուեցանք:

73. Մկրտուելին ետք, երբ զուրէն ելանք, անմիջապէս արժանացանք մեր երկնաւոր հօր մեծ ու փառաւոր օրինութիւններուն: Օլիվը Քառարի մը կրտուելուն պէս Ս. Հոգին իջաւ իր վրան եւ սկսաւ մարգարէանալ մօտ օրէն կատարուելիք շատ մը բաներու մասին: Եետոյ երբ ես իրմէ մկրտուեցայ, ես ալ մարգարէութեան հոգւոյն տիրանալով՝ Եկեղեցւոյ ծագման, Եկեղեցւոյ, եւ ժամանակակից մարդոց վերաբերեալ շատ մը բաներու մասին մարգարէացայ: Մենք Սուրբ Հոգւով լիցուած ըլլալով՝ մեր փրկութեան Աստուծմով ուրախացանք:

74. Մեր մտքերը լուսառուուած ըլլալով՝ սկսանք Աստուծաշշունքը որոշ կերպով հասկնալ եւ Անոր ծածուկ հաստուածներուն ճշգրիտ իմաստն ու նպատակը մեզի անանկ մը յայտնուեցաւ որ մենք նախապէս այդպէս հասկնալու կարող չէինք:

75. Մենք յաճախ առարկայ եղանք ժողովուրդի եւ կրօնքի ուսուցիչներուն սպաննալիքին եւ թշնամանքին, սակայն Բարձրելոյն նախախնամութեամբ, աներ հօրս լինտանիքին ազգեցութեանը շնորհիւ անոնց լարած բոլոր որոգայթներէն զերծ մնացինք:

Աներս խոստացաւ իր կարելիութեան սահմանին մէջ ինծ օգնել եւ պաշտպանել որպէսզի կարողանամ թարգմանութիւնը վերջացնել առանց որեւէ ընդդիմութեան:»

Այսպէս էր տասնիններորդ դարու Մարգարէին երկնային հրաւերին պարզ պատմութիւնն իր բերնով պատմուած: Ինք վկայեց այս փառաւոր բաները եւ մի քանիներ իր խօսքին հաւատալով՝ մկրտուեցան: Քրիստոսի եկեղեցւոյն լման զօրութեամբ՝ պարզեւներով եւ օրէնքներով հիմնուելուն նախաքայլերն ասոնք են: Յիսուս Քրիստոսի Վերջին Օրերու Սրբոց Եկեղեցին կազմակերպուեցաւ, 1830 Ապրիլ 6 ին, Նիւ-Նօրք նահանգին, Սենեկա կուսակալութեան Ֆայէթ քաղաքին մէջ, եւ իր պատմութիւնը յուղումնալից դրուգներ կը պարունակէ: Իր հիմնարկութենէն անմիջապէս վերջ գործը ուրիշ տեղեր տարածուեցաւ, հաւատարիմ երէցներ՝ նախսկին աշակերտներուն նման, կ'իրթային Աւետարանը քարոզելու աշխարհի բոլոր կումբերը: Աստուծոյ շնորհքն ու զօրութիւնը յայտնուեցան եւ խօսքը հաստատուեցաւ հաւատացեալներու հրաշըներուն միջոցաւ:

1831 ին տեսանող ձօգէֆի տրուած յայտնութեամբ մը, մի քանի հաւատացեալներուն ազդարառուեցաւ Օհայօ նահանգը հաւաքուիլ, Գըրթլինտ աւանը ունենալով՝ իբր եկեղեցւոյ կեդրոն: Նոյն տարուան ամառուան եղանակին՝ ձօգէֆ Սմիթի եւ մի քանի երէցներ երկնային հրամանով՝ Միսուրի նահանգին ձէքսըն կուսակալութիւնը այցելեցին, որ իբր «Ախօն» որոշուած էր:

1836 Ապրիլ 3 ին, Գըրթլինտի մէջ կառուցուած տաճարին մէջ, Մարգարէ ձօգէֆ Սմիթի եւ Օլիվը Քառուրի Փրկչին տեսիլքովը օրհնուեցան, որու

երեւոյթը նկարագրեցին. Ան յայտնեց թէ իր անուան հաստատուած Սուրբ Տունը ընդունուած էր, եւ ժովուրդին շատ մը օրհնութիւններ խոստացաւ, եթէ սուրբ տաճարը պղծութենէ զերծ պահէին: Անոնք ընդունեցին նաև Սովումսի այցելութիւնը որ Խարայէլի հաւաքման եւ Տասը Ցեղերու հիւսիսային երկրէն գալուն բանալիները իրենց յանձնեց: Եղիսէ եւս երեւնալով՝ Աքրահամի Աւետարանին արտօնութիւնը շընորհեց: Ի վերջոյ երեւցաւ Եղիս Մարգարէն, Մաղաքիայի մարգարէութիւնը կատարելագործելու համար ձօգէֆ Սմիթի շնորհեց այն բանալիները, որով որդիներուն սիրտը հայրերուն պիտի դարձնէր, տեղեկացներով՝ Տէրոց մեծ եւ ահեղ օրուան մօտ ըլլալը, եւ իրենց շնորհուած զօրութեան շնորհիւ այդ ապրողներուն սիրտը կը դառնայ դէպի իրենց նախահայրերը եւ Վերջին Օրերու Սրբոց մէջ ազգաբանութեան համակրական հետազոտում մը կը շարունակուի որով Եկեղեցւոյ մեծ տաճարներուն մէջ կենդանի եղողները մեռածներուն համար փրկութեան գործ կը կատարեն:

Ճօգէֆ Սմիթի երկնային առաքելութեան հաւատացողներու կրած սոսկալի հալածանքները եթէ նկարագրելու ըլլանք, հատորներ պիտի լցուին: Անոնք ուր որ հաստատուեցան իրենք զիրենք թշնամիներով պաշարուած գտան, որոնք անխնայ այրեցին կամ կործանեցին Սուրբերու տուները: Շատ անզամներ պաղարիւնութեամբ սպաննեցին զանոնք, եւ անօգնական կիներու հանդէպ պարկեշտութեան հակառակ ոճիրներ ի գործ դրին: Մասնաւորապէս այս բաները Միսուրիի մէջ պատահեցան, անկէ յետոյ անոնք քաղաքէ քաղաք աքսորուեցան եւ անզթօրէն հալածուեցան, մինչեւ որ Աստուծոյ զօրութիւնը

փրկեց զերենք կազմակերպուած թշնամիներէն: Նահանգին կառավարիչը, Պօկա անունով անզութ մէկը՝ Սուրբերու բնաջնջման համար հրաման հանեց եւ մի քանի հազար կամաւորներ անմիջապէս զրկուեցան այս սարսափելի վճիռը ի գործ դնելու: Ճողէք Սմիթի եւ առաջնորդող երէցներ բանտարկուեցան, ուր խուժանի կողմէ սպաննուած Սուրբերու միաը իբր կերակոր իրենց կը տրուէր: Կամաւոր քաղաքապահ ամբոխավարներու կողմէ ժողով մը գումարուեցաւ ճողէք Սմիթի եւ իր եղբայրներուն շուրջ խորհրդակցելու: 17 աղանդներու քահանաներ՝ որոնք այս մարդախոշոց գործին մասնակցած էին, պնդեցին որ անոնք զարնըւին: Սակայն ձէնէրալ Տօնայքըն (General Tonian) արգիլեց այս անզութ սպաննութիւնը, սպանալով՝ իր բանակը եւ քաշել եւ ինքինքը զերծ պահել դիւալին արարքներէն:

Անոնք աքսորուեցան անզորէն եւ անողորմաբար, իրենց տունէն, հայրենիքէն եւ Միսուրիի վերջին ապաստարանէն: Սուրբեր իրենց յոգնած քայլերը Իլլինոյ ուղղեցին: Հարիւրաւորներ ծմեռուայ ընթացքին՝ ցուրտէն, անօթութենէն եւ ընդհանուր վտանգէն փինացան: Անոնք շինեցին զեղեցկատեսիլ նավու քաղաքը 20,000 բնակչութեամբ, Իլլինոյ նահանգին, Հէնքօք կուսակալութեան մէջ. Միսիսիպիի ափերուն վրայ. ուր նաև զեղեցիկ տաճար մը կառուցանեցին: Ստենուայ մը համար ծաղկեցան եւ իրենց թիւը մհծապէս շատցաւ Միացեալ նահանգներու զանազան մասերէն եւ Մեծն Բրիտանիայէն եկողներու միջոցաւ:

Հալածանքի կատաղի հովերը սկսան նորէն գոռալ, կարծես դժոխքը իր գեւերը արծակած՝ զանոնք պաշտօնի կարգած ըլլար, Աստուծոյ ժողովուրդին դէմ թշնամիի դիրք բռնելու: Մարգարէի արիւնէն զատ

որեւէ բան զանոնք չէր գոհացնէր. ան կարծես այս իրողութեան թափանիծեց, որովհետեւ իլլինոյէն Քարթէյն ճամբորդած ատենը, ուր սպաննուեցաւ, ըսաւ՝ «Մորթուելու տարուող ոչխարի պէս կերթամ, սակայն ամառուայ առաւօտի մը պէս խաղաղ եմ: Աստուծոյ ու բոլոր մարդոց առջեւ արդար խիղճ մ'ունիմ: Ես անմեղ ըլլալով պիտի մեռնիմ, բայց եւ այնպէս իմ մասիս պիտի ըսուի. պաղարիւնութեամբ սպաննուեցաւ»: Յիսուն անգամ սուստ ամբաստանութիւններով ծերբակարուած, եւ քառասուն եւ ինը անգամ կառավարական ատենանէն վրան որեւէ յանցանք կամ ոնիր զանուած չ'ըլլալուն ազատ արծակուած էր: Ամբոխը իրենց չար դիտաւորութեանց մէջ ի գերեւ ելկերով՝ զշշացած ու կատղած վերջապէս հաստատեցին որ, «Եթէ օրէնքը չկրցաւ հասնիլ իրեն, փամփուշոն ու վառողը պէտք է հասնի:» 1844 Յունիս 27 ին, երբ տակաւին Քարթէյնի բանտին մէջ, նահանգի կառավարութեան երաշխաւորութեան տակ կը զանուէին, Մարգարէ ճողէք Սմիթի, եւ իր եղբայրը Պատրիարք Հայրըմ, անողորմաբար սպաննուեցան, մոլի՛ուանդ կրօնաւորներէ առաջնորդուող կատաղի ամբոխի մը կողմէ: Իբր յառելուած, Մարգարէ ճողէք Սմիթիթի Տէրոջմէն ստացած յայտնութիւններուն գրքին մէջ, որ կը ճանցուի իբր Գիրք Վարդապետութեան եւ Ուստերու, հրատարակուած է «Մարտիրոսութեան Գիշերը» վերնագրով հետեւեալ պատմութիւնը՝

**ՄԱՐԳԱՐԵ ՃՈՋԷՔ ՍՄԻԹՀԻ ԵՒ ԻՐ ԵՂԲՈՐ ՀԱՅՐԵՄ
ՍՄԻԹՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՈՒԹԻՒՆԸ.**

1. Այս գրքի եւ Մորմոնի Գրքին վկայութիւնը կնքելու համար, ճողէք Սմիթի եւ Պատրիարք Հայ-

ըըմ՝ Սմիթհի մարտիրոսութիւնը կը հրատարակենք։ Անոնք սպաննուած էին, Քարթէյնի բանտին մէջ, 1844 Յունիս 27 ին, կէսօրէն վերջ ժամը 5ին, 150 սեւ ներկուած, զինեալ անձնը բաղկացած ամբոխի մը կողմէ։ Առաջին անգամ զարնուեցաւ Հայրը եւ հանդարտորէն ինկաւ գոչելով՝ «մեռած մարդ մըն եմ»։ Ճօգէֆ պատուհանէն դուրս ցատկել փորձեց սակայն զարնուելով՝ գոչեց, «Ո՞վ Տէր իմ Աստուծու։ Անասնական կերպով մեռցնելէ յետոյ, կրկին կրակեցին եւ երկուքը 4 գնդակ ստացան։

2. Նոյն միջոցին սենեակին մէջ միայն կը գտնուէին, ճօն Թէյլը եւ Ռևիլարտ Ռիչարտ՝ Տաճերկու Առաքեալներէն երկու հոգի, առաջինը չորս գնդակով կատաղիօրէն վիրաւորուած եւ նոր բուժուած էր, իսկ վերջինը Աստուծոյ նախախնամութեամբ՝ հագուստին վշայ առանց ծակ մ'իսկ ստանալու փախած էր։

3. Ճօգէֆ Սմիթհ Տէրոջ Տեսանողը եւ Մարգարէն, (բաց ի Քրիստոսէ) աշխարհի մէջ ապրող մարդոց որեւէ մէկէն աւելի աշխատեցաւ մարդոց փրկութեան համար։ 20 տարուայ րնթացրին յառաջ բերած է Մորմոնի Գիրքը եւ զայն թարգմանած է Աստուծոյ պարզեւով եւ զօրութեամբ, եւ միջոց եղած է երկու ցամաքներուն մէջ հրատարակուելուն, տարածելով՝ անոր պարունակած յախտենական Աւետարանի առխութիւնը աշխարհիս չորս կողմերը։ Յառաջ բերած է յայտնութիւններու եւ պատուիրանքներու գիրք մը, որ այս Վարդապետութեան եւ Աւխտերու Գիրքը կը կազմէ նաեւ շատ մը իմաստուն յիշատակազրեր եւ հրահանգներ յօդուտ մարդոց որդիներուն։ Հաւաքեց Վերջին Օրերու Սրբոց հազարաւորները եւ մեծ քաղաք մը հիմնեց, եւ ետին ծգեց անջնջելի համբաւ եւ

անուն մը։ Նա վսեմութեամբ ապրեցաւ եւ վսեմութեամբ մեռաւ Աստուծոյ եւ իր ժողովուրդին առջեւ, եւ Տէրոջ շատ մը նախկին օծեալներուն նման՝ իր առաքելութիւնն ու գործը կնքեց իր արիւնով, եւ նոյնը ըրաւ իր եղբայրը Հայրը։ Կեանքի մէջ անոնք անբաժան էին, մահուան միջոցին ալ չ'զատուեցան։

4. Երբ Ճօգէֆ Քարթէյն գնաց օրէնքի համածայն ինքզինք արդարացնելու, իր սպաննութենէն երկու երեք օր առաջ ըսաւ՝ «Մորթուելու տարուող ոչխարի մը պէս կերթամ, սակայն ամառուայ առաւոտի մը պէս խաղաղ եմ, Աստուծոյ եւ բոլոր մարդոց առջեւ արդար խիզի մ'ունիմ։ Ես անմեղ ըլլալով պիտի մեռնիմ։ Բայց եւ այնպէս իմ մասիս պիտի ըսուի՝ «Պաղարիւնութեամբ սպաննուեցաւ։ Նոյն առաջուն Հայրը երթալու համար պատրաստուելէ յետոյ ըսաւ։ «Դահիճին, պիտի ըսու՞ի։ «Այո, որովհետեւ այսպէս էր։ Նա կարդաց հետեւեալ պարբերութիւնը, Մորմոնի Գրքին մէջ իթհէրի ժբ. Գլխուն վերջին մասերը եւ թերթին ծայրը ծալլեց։

5. «Ու եղաւ որ ես Տէրոջ աղօթեցի որ հեթանուներուն շնորհի տայ, որպէսզի սէր ունենան։ Աւ եղաւ որ Տէրը ինծի ըսաւ՝ եթէ անոնք սէր չունենան, քեզի տարբերութիւն չըներ, դուն հաւատարիմ եղած ես, անոր համար բու զգեստներդ պիտի մաքրուին։ Եւ որովհետեւ դուն բու տկարութիւններդ տեսած ես, պիտի զօրացուիս ու հօրս բնակարաններուն մէջ պատրաստած տեղս պիտի նատիս։ Եւ հիմա բոլոր հեթանուներու հրաժեշտ կուտամ, եւ նոյալէս բոլոր սիրած եղբայրներուս, մինչեւ որ Քրիստոսի ատեանին առջեւ միանանք, որ բոլոր մարդիկ պիտի զիտնան թէ զգեստներս ծեր արիւնով առատաւորուած չեն։ Կտակարարները հիմա մեռած են, եւ իրենց կտակը

ի գօրի է:

6. Հայրըմ Սմիթհ՝ 1844 Փետրուարին 44 տաշրեկան էր, եւ ձօգէֆ Սմիթհ՝ 1843 դեկտեմբերին 38 տարեկան էր: Այսուենետեւ անունները կրօնքի մարտիրոսներու կարգին մէջ պիտի լիշտուին, եւ բոլոր ազգաց ընթերցողներուն պիտի լիշտուի որ, «Մորմոնի Դիբբը» եւ Եկեղեցւոյ Վարդապետութեան եւ Ռւխտերու այս գիրը, տամնիններորդ գարն ամենաընտիր արեան գինն է, աւերակ աշխարհին փրկութիւն բերելու համար, եւ եթէ կրակը Սստուծոյ փառքին համար կանանչ ծառերը կրնայ աւերել, որչափ դիւրութեամբ պիտի այրէ «չոր ծառերը» այգեստանը ապականութենէ մաքրագործելու համար: Անոնք փառքի համար ապրեցան եւ փառքի համար մեռան եւ փառքը իրենց յաւիտենական վարձքն է: Դարէ դար անոնց անունները իրենց սերունդին պիտի հասնի իր սըրբագործուած գոհարներ:

7. Անոնք որեւէ յանձանքէ գերծ էին, ինչպէս որ առաջ շատ անգամներ փաստուած էր, եւ բանտարկուած էին պարզապէս դաւաճաններու եւ չար մարդոց մերենայութեամբ եւ անոնց Քարթէյնի բանտի մէջ թափած անմեղ արիւնը՝ խոշոր կնիք մըն է «Մորմոնականութեան» կցուած, զոր երկրիս որեւէ դատարանը կարող չէ քակել, իրենց անմեղ արիւնը՝ իլլինոյ նահանգին վահանացուցակին վրայ. կառավարիչն եղաշխաւորութեամբ տրուած խոստումին դրժումովը միասին, յաւիտենական Աւետարանի ճըշմարտութեան վկայ մըն է, զոր բոլոր աշխարհ չի կրնար վարկաբեկել, եւ իրենց անմեղ արիւնը՝ ազատութեան դրօշին եւ Մ. Նահանգներու մեծ հրովարտակին վրայ, Քրիստոսի կրօնքին մէկ դեսպանն է, որ բոլոր ազգերու ազնիւ մարդոց սրտերուն պիտի

դպչի, եւ իրենց անմեղ արիւնը՝ Յովհաննէսի սեղանին ներքեւ տեսած բոլոր մարտիրոսներու անմեղ արեան հետ պիտի աղազակեն Զօրաց Տէրոջը մինչեւ որ Նալուծէ երկրիս վրայէն այդ արեան վրէժը: Ամէն:

Ապուշորէն կը յուսացուէր որ մեծ Մարգարէի մահովը անոր ծեռնարկած գործը գոյութենէ պիտի դատրէր: Բայց այն վճռուած էր յաւիտեանս մնալու: Ճշմարտութիւնը անքայքայելի է: Եկեղեցւոյ թշնամիները կրկնապատկեցին իրենց զանքերը խորհելով թէ իրենց երեւակայած կործանման գործը կրնան զլուխ հանել: Բայց թէպէտ՝ ամբարիշտներու մեքենայութեամբ եւ դիւրային ատելութեան գործողութիւններով, բարի եւ մեծ մարդիկ աշխարհիս վրայէն կրնան ջնջուիլ, սակայն անոնց հետեւած սկզբունքները կը մնան: Մարդիկ այս գունդէն վերցուելու ենթակայ են, այս իրաւ է, սակայն ճշմարտութիւնը՝ յաւիտենական ճշմարտութիւնը, կործանման ընդունակ չէ, «չախչախուած ճշմարտութիւնը նորէն պիտի ելլէ:» ձօգէֆ Սմիթհ նահատակուեցաւ բայց ուրիշ մարդ մը պատրաստուած էր շղթային օղակը բոնելու, զոր ամբարիշտները լիմարաքար կը յուսային կոտրած ըլլալ անգամ մըն ալ չփակցուելու պայմանով: Ձօգէֆ Սմիթհի մահէն ետքը Տասներկու Առաքեալները նկեղեցւոյ ամենաբարձր հեղինակութիւնն էին, Պրիկհամ Եռունկ իրենց նախագահն էր, այս ճըշմարտութեան վերահաս ըլլալով՝ 1847 Դեկտեմբեր 5 ին բոլոր Եկեղեցւոյ նախագահ ընտրուեցաւ, եւ այսպէս իր գործը շարունակեց մինչեւ իր մահը 1877 Օգոստուին:

Ամբոխի կատաղութիւնը ձօգէֆի եւ Հայրըմի մահով չդադրեցաւ. Պատերազմի շուները արծակուեցան Վերջին Օրերու Սրբոց վրայ, մինչեւ որ

պարտաւորիչ համաձայնութեան կամ պայմանագրութեան մը մտնելու ստիպուեցան, այսինքն, իլլինոյ նահանգը ծգել եւ գաղթել դէպի Սմերիկայի արեւմտեան անապատները, ուր իրենց անխուսափելի կործանումը թշնամին կողմէն կ'ակնկալուէր:

Մտիպողական ելքը Պրիկհամ Եռևնկի առաջնորդութեամբ սկսաւ, 1846 ծմեռ ատենը. երբ անտէր թափառականները դժուարութիւններով եւ տագնապներով անցան սառոյցի եւ ծիւնափուքի մէջէն, զերմաշափին աստիճանը յաճախ զերօյէն 20 աստիճան վար էր:

Մինչ Միսուրի գետին արեւմտեան ափին վրայ բանակեցան, կառավարութիւնը իրենց ներկայացուցիչ մը զրկեց եւ Մորմոն գաղթականներու ընտրեալներէն 500 հոգի պահանջեց. Մ. Նահանգաց օգնելու Մէրսիքօյի դէմ մղուած պատերազմի մէջ. Անոնք անմիջապէս պատրաստուեցան ցուցնելու համար թէ իրենց մասին եղած անհաւատարմութեան ամրաստանութիւնները սուստ եւ անհիմն էին: Բանակի տագնապը աւելցնելու համար, այս ճգնաժամային վայրկեանի մէջ անոնք լսեցին որ հիւանդութեան, տկարութեան եւ անկարողութեան պատճառաւ նազուի մէջ մնացող մարդիկ, հրեշային ամրոխի մը կողմէն հրացանի եւ թնթանօթի առջեւ քաղաքէն դուրս քշուած էին:

1847 Յուլիս 24 ին, Պրիկհամ Եռևնկի առաջնորդութեամբ գաղթականները Խօլթ Լէյք Միթիի հովիտը մտան: Խումբերը զիրար յաջորդեցին եւ հողի մշակութիւնը սկսաւ: Մինչեւ 1848 ի հունձքի ատենը շատեր անօթութենէ տառապեցան փոքր արմատներ եւ հում նիւթեր ուտելով:

Քրիստոսի Եկեղեցին ննթարկուած վործութիւնները, տեղակիտսութիւնները, նամբորդութիւնները, դժուարութիւնները, վիշտերն ու հալածանքները մանրամասն նկարագրելու ըլլանք վիթխարի հատորներ պիտի լեցուին: Մենք կրնանք խօսիլ Վերջին Օրերու Սրբոց ունեցած այն դժուարութիւններու մասին՝ որոնց հետ մաքառեցան իրենց արդի զեղեցիկ բնակատեղին մէջ, Ապառաժ Լեռներու ետեւ՝ Սրեւմուտքի երբեմնի ամայի բայց հիմա բարգաւաճ եւ արգասաթեր հովիտներուն մէջ: Տարիներով իրենց հունձքերը մարախներու եւ ծղրիդներու գունդերու կողմէ աւրուեցան: Տակաւին անոնք անդուլ աշխատեցան, ուրախութեամբ երկինքի Աստուծոյն վստահերով, որ Սն ալ թէեւ երեն հանոյ երեւցածին համեմատ զիրենք փոքրի ննթարկեց բայց երբէք առանձին ըլքեց նեղութեան մէջ:

Սմերիկայի Սրեւմտեան երկաթուղիները հաստատելէն առաջ պանդուխտ Սուլքերը երեսնին դէպի Ապառաժ Լեռներու մարգագետինները դարձուցած, ստիպուած էին մեծ մասամբ հետիոտն նամբորդելու ընդարձակ եւ զրեթէ անկոխ արօտավայրներու, լեռներու, գետերու եւ հովիտներու մէջէն, իրենց քոյքերն ու ժողովուրդի ամենատկարները կը փոխադրուէին սայլերով: 1866 ին Վերջին Օրերու Սուրբերը խոր մտահոգութեան ենթարկուեցան գաղթականներու յոգնեցուցիչ նամբորդութեան հանդէպ, ուստի վեհանձնութեամբ եւ առատածենութեամբ սահմանագլուխներուն զրկեցին 500 սայլեր, բաւականաչափ արգառ եւ մարդիկ, զանոնք Միսուրի գետէն Խօլթ Լէյք Միթի փոխադրելու համար որ 1,000 մղոն հեռաւորութիւն ունի:

Ճարտարարուեստի մոգական ձեռքովն ու Խորայէլի

Աստուծոյն օրինառութիւններու ներքեւ, այդ արեւմըտեան անապատները գեղեցիկ ու պտղալից տեսարանի մը վերածուեցան: Սոլթ Լէյք Սիթիէն զատ, որ ամէն տարի այցելող հազարաւոր սրոսաշրջիկներու հիացման առարկան է, 615 ուրիշ քաղաքներ եւ հաստատութիւններ կան «վարդի պէս ծաղկած»:

Ահագին ծախսով տաճարներ կառուցուած են հետեւալ քաղաքներուն մէջ՝ Սոլթ Լէյք Սիթի, Սէնթ Շօրմ, Մանթի, Լօկան, Եռթա. Մէսա, Արիզոնա. Գարտսթօն, Գանատա. Օահու, Հավայի կղզիներ. ասոնցմէ զատ հարիւրաւոր ժողովքի խորաններ եւ նկեղեցիներ շինուած են այդ շրջաններուն մէջ: Այսպէս Վերջին Օրերու Սուրբերը իրենց հոգատարութիւնը կը ցուցնեն իրենց առջեւէն զացող հայրերուն բարորութեան համար տեղիք պատրաստելով՝ ուր անոնց համար արարողութիւններ կը կատարուին «Որպէսզի անոնք ըստ մարդոց մարմնով դատուին եւ ըստ Աստուծոյ հոգիով ապրին»:

Անկից ի վեր՝ 60,000 անդամներ քաղաքակրթեալ աշխարհի ամէն կողմերը գացած են նախկին առաքեալներուն նման՝ «Առանց պարկի եւ առանց ստակի» ազգերը ապաշխարութեան եւ մկրտութեան առաջնորդելով՝ խուսափեցնելու զանոնք «Գեհենի դատապարտութենէն»: Այս Երէցները ձգմլով իրենց գործը, ագարակը, խանութը, ընտանեկան բոլոր հանգստութիւններն ու իրենց սիրելիները գացեր են Գանատա, Մեծն Բրիտանիա, Գերմանիա, Հոլանդա, Ֆրանսա, Իտալիա, Զուլիցերիա, Տանիմարքա, Շուէտ, Նորվեգիա, Իսլանտա. Հնդկաստան, Մալաեան-Արշակաղազոս, Աւստրալիա, Նոր Զելանտա, Սիամ, Սէյլան, Չինաստան, Ճիպրալթար, Անթիւթեան կղզիներ, Անգլիական Կույանա, Զէխոսլավարիա, Հարաւային

Ավրիկէ, Մեկսիկա, Հարաւային Ամերիկա, Սառութի Սի Սլէնտոգ. Հավայի կղզիներ, ծըրսէյ կղզիներ, Ճաբոն, Թուրքիա, Սուրբիա եւ Պաղեստին, աշխարհի բոլոր լեզուներուն, ցեղերուն եւ ազգերուն Յաւիտենական Աւետարանը քարոզելու: Ասոր արդիւնքը ըլլալով՝ հարիւր տարուայ կարճ ժամանակի մէջ հազարաւորներ Քրիստոսի Աւետարանին հնազանդած են եւ Եկեղեցին հիմա ունի շուրջ 750,000 անդամներ, որոնց բոլորն ալ հաւատարիմ եղած են իրենց հաւատքին: Մինչեւ հիմա Եկեղեցին ունեցած է հնտեւեալ հօթը նախագահները՝ ծօզէֆ Սմիթի, Պրիկիամ Եռնկ, ծօն Թէյլըր, Աւելֆօրտ Ուուարըֆ, Լօրէնզօ Մնօ, ծօզէֆ Ֆ. Սմիթի եւ Հէպըր Ջ. Կրէնթ Եկեղեցւոյ արդի առաջնորդը երեսունվեց տարիէ ի վեր Առաքեալներու Գուրստի անդամներէն մին, որ երկար տարիներու հաւատարիմ աշխատանքով հիմակուայ դիրքին արժանացած է: Իր նախորդը ծօզէֆ Ֆ. Սմիթի մահէն յետոյ, Աւագ Առաքեալ եղած է. եւ վերջապէս Եկեղեցւոյ բարձրագոյն Գուրստի միջոցաւ ընտրուած է իրը Մարգարէ. Տեսանող եւ Յայտնող ինչպէս Պրիկիամ Եռնկ՝ ծօզէֆ Սմիթի մահէն ետքը եղած էր:

Շատ զանքեր եղած են ծօզէֆ Սմիթի միջոցաւ հպստատուած Աստուծոյ գործը աւրելու համար եւ ամէն տեսակ սուտեր շրջած են իր անձին եւ անշահաւանդիր գործերուն շուրջ: Մասնաւորապէս սաստանան իր նետերը ուղղած էր Մորմոնի Գրքին վրայ, եւ մարդիկ անոր ծագումին մասին ամէն տեսակ սուտ պատմութիւններ կը յօրինէին անոր աստուածային ըլլալը հերքելու համար: Սոլոմոն Ավոլտինկի պատմութիւնը տակաւին կը գործածուի վարձկան քահանաներու կողմէ որոնք «Խարելու համար դարանամուտ Կ'րլան»: Շատ մը տարիներէ ի վեր այս պատ-

մութիւնը իրը դրամագլուխ ծառայած է անոր ճըշ՝
մարտութեան առարկողներու, հակառակ անոր որ շատ
առաջ այս պատմութիւնը հերքուած է, տակաւին
իրենց հետեւորդներուն աչքը կուրցնելու կաշխատին
որովհետեւ «իրենց նաւը վոանիքի մէջ է»: ձշմարտու-
թիւնը ուղղակի սրտով մաքուր եղողներուն վրայ կը
ծագի:

Վեր. Սոլրմոն Սփօլտինկի պատմութիւնը հետեւ-
եալն է, Տ. Փ. Հըրլպըրթ՝ Եկեղեցւոյ երբեմնի անդամը,
արտաքսուած իր անպարկեցտ վարքին համար, հընա-
րիչը այն առասպեկին թէ՛ Մորմոնի Գիրքը ծա-
գումը առած է Մր. Սփօլտինկի պատմութենէն:
Այս մարդը 1836 ին, կծու նախատինք մը գրած է
Վերջին Օրերու Սրբոց մասին հետեւեալ վերնագրով,
«Մորմոնականութիւնը Քօղարկուած»: որ Օհայօհ մէջ
հրատարակուած է: Երբ Հըրլպըրթ այս գործին հա-
մար տեղեկութիւն կը հաւաքէր, վախճանեալ կդերա-
կանի լնտանիքին ստացաւ «Զերագիր պատմութիւն»
անունով բնագիր մը, բայց քննելով գտաւ թէ՛ եթէ
հրատարակէ իր գործին կեղծիքը երեւան պիտի ելլէ
ուստի զայն խարանեց: Այն ժամանակէն ի վեր այս
գրութիւնը բոլորովին կորսուած էր մինչեւ որ 1884 ին
վերջերը Մր. Լ. Լ. Բայս որ Հօնոլուլուի (Սանտուի
կղզիներ) մէջ կը բնակէր գտաւ զայն այլ եւ այլ
թուղթերու մէջէն զորս ստացած էր Մր. Ի. Տ. Հովէն
Փէյնզվիլ, Օհայօ, հրատարակիչը՝ Հըրլպըրթի «Մորմո-
նականութիւնը Քօղարկուած» գործին: 1884 ին Օհայօի
Օպերլին Գոլէնի նախագահը՝ Մր. Ճէյմս Ֆէրչայլտ,
Մր. Բայսի այցելութիւն մը տուաւ եւ թելադրեց որ
վերջինը իր այլ եւ այլ թուղթերը քննէ հակասութ-
կութեան մասին արժէքաւոր յիշատագրեր գտնելու
յոյսով: Պրատած ատենը աչքին տրցակ մը զարկաւ

որուն վրայ մատիտով գրուած էր «Զերագիր Պատ-
մութիւն», որ մեծ զարմանքով կարդացին եւ հաս-
տատեցին թէ՛ Վեր. Տր. Սփօլտինկի բուն պատմու-
թիւնն էր շատոնց կորսուած, որուն անարժանաբար
այսքան կարեւորութիւն տրուած էր նենգութեամբ:
Մր. Բայս անոր ճշգրիտ ընդօրինակութիւնը առնելէ
յետոյ ձեռագիրը նուիրուեցաւ Օպէրլին Գոլէն, եւ
իրը թերթիկ հրատարակուեցաւ եւ կրնայ գնուիլ
Deseret News Book Store, Salt Lake City, Utah,
U. S. A. Բաղդատելով պիտի տեսնուի որ ամենա-
փոքր նմանութիւն մ'իսկ չունի Մորմոնի Գրքին հետ:
Բայց եւ այնպէս ըսուած է թէ՛ ձօգէֆ Սմիթի այս
ձեռագրին վրայ աւելցնելով կազմած է Մորմոնի
Գիրքը եւ զայն իրը աստուածային պատգամ խար-
դականութեամբ ներկայացուցած է աշխարհին:

ՀՅԻԱՆՑՈՅ ՀԱՆԳԱՆԱԿ

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒ ՍՐԲՈՅ

ԵԿԵՂԵՑԻՈՅՆ

1. Մենք կը հաւատանք Աստուծոյ՝ Հայր յաւիսենական, և իր որդւոյն Յիսուս Քրիստոսի, և Սուրբ Հոգւոյն:

2. Մենք կը հաւատանք թէ՝ մարդիկ պիտի պատժուին բռն իրենց մեղքերուն համար, և ոչ թէ Ադամին օրինազանցութեանը համար:

3. Մենք կը հաւատանք թէ՝ Քրիստոսի քաւութեան միջոցաւ բոլոր մարդկութիւնը կրնայ փրկուիլ. Աւետարանին օրէնքներուն ու կանոններուն հնազանդելով:

4. Մենք կը հաւատանք թէ՝ Աւետարանին տուաջին սկզբունքներն են՝ առաջին, Հաւատք՝ Տէր Յիսուս Քրիստոսի, Երկրորդ, Ասպաշխարհութիւն. Երրորդ, Բնակըմամբ մկրտութիւն՝ մեղաց թագութիւն համար. չորրորդ, Զեռնազրուիլ Սուրբ Հոգւոյն պարզեւին համար:

5. Մենք կը հաւատանք թէ՝ մարդ մը պէտք է Աստուծմէ կանչուի, մարդարէութեամբ և ձեւնազրուելով անոնցմէ՝ որոնք իշխանութիւն ունին Աւետարանը քարոզելու և կատարելու անոր արարողութիւնները:

6. Մենք կը հաւատանք նոյն կազմակերպութեան որ գոյութիւն ունէր նախկին Եկեղեցւոյն մէջ, բաղկացեալ Առաքեաներէ, Մարգարէներէ, Հովիւներէ, Ռւսուցիչներէ, Աւետարանիչներէ եւայլն:

7. Մենք կը հաւատանք լեզուներու պարզեւին, մարդարէութեան, յայտնութեան աեսիլքներու, բր-

ժըշկութեան, լեզուներու թարգմանութեան, եւայլն:

8. Մենք կը հաւատանք թէ՝ Սուրբ Գիրքը Աստուծոյ խօսքն է, որչափ որ ուզգաբար թարգմանուած է այն, նաև մենք կը հաւատանք որ Մորմոնին Գիրքը Աստուծոյ խօսքն է:

9. Մենք կը հաւատանք ամէն բանի՝ որ Աստուծ յայտնած է, ամէն բան որ հիմա Խնք կը յայտնէ և մենք կը հաւատանք թէ՝ տակաւին Խնք պիտի յայտնէ շատ մէծ ու կարեւոր բաներ Աստուծոյ թագաւորութեան վերաբերեալ:

10. Մենք կը հաւատանք Խարայէլի տառական հաւաքուելուն, և Տասը Ցեղերուն վերադառնութեան, թէ Սիօն պիտի շնուրի այս (Ամերիկայ) ցամաքին վրայ, թէ Քրիստոս անձմամբ պիտի թագաւորէ երկրին վրայ, և թէ երկիրը պիտի նորոգուի և ստանայ իր զրախասային փառքը:

11. Մենք կը պահանջինք ամենակարող Աստուծոյ երկրագութեան արտօնութիւնը՝ բռն մեր խղճին թերագութեանցը համեմատ, և կը թովանք նոյն արտօնութիւնը ամէն մարդոց, թող անոնք երկրագուն, ինչպէս, ուր կամ ինչ որ կուղեն:

12. Մենք կը հաւատանք հպատակ ըլլալով թագաւորներու, նախագահներու, կառավարիչներու և զատաւորներու, պարտինք հնազանդութիւն, պատիւ և պաշապանութիւն ընծայել օրէնքին:

13. Մենք կը հաւատանք ըլլալ պարկեշտ, ճըշմարիտ, ողջախոն, բարեսէր, առաքինի և բարիք ընել ամէն մարդոց, արգարեւ մենք կրնանք ըսել թէ՝ մենք կը հետեւինք Պօղոսի ազգաբարութիւններուն, մենք կը հա-

Հատանք ամէն բաներու, մենք կը յուսանք ամէն բաներու, մենք համբերած ենք շատ բաներու, և կը յուսանք կարող ըլլալ համբերել բոլոր բաներու և թէ կայ որեւէ բան մը առաջինի, սիրելի, կամ բարի վըկայութեան կամ գովեատի արժանի, մենք կը քննենք դայն:

ՃՈԶԿՅ ՍՄԻԹՀ



*A Brief History of the Early
Visions of the Prophet and the Rise
and Progress of the Church of
Jesus Christ of Latter-day Saints.*

PUBLISHED BY
BADWAGAN PIRANIAN
PRESIDENT OF THE PALESTINE-SYRIAN HEADQUARTERS
CHURCH OF JESUS CHRIST OF LATTER-DAY SAINTS
RUE SIOUFI - BEIRUT, LEBANON

1 9 3 6